

ԶԱՏԻԿ ԵՒ ԿԱՐՄԻՐ ՀԱԼԻԿԻԹ

"Մարտը կու գար ծաղկըներով
Երկնից հաւքերն կարդըլով.
Ահա եկաւ մեզ սուրբ Զատիկ,
Բներենք ներկենք կարմիր հաւկիթ":

Թարգեն Արոռակից կաթողիկոս Կիւլէւրեանի վկայութեան համաձայն, Այնթապի մէջ սովորութիւն էր Յիսուս Քրիստոսի ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօնը կոչել պետիկ Զատիկ, իսկ Ս. Յարութեան տօնը մեծ Զատիկ: Այս բնորոշումները ընդհանրապէս տարածուած են հայ գաւառներուն մէջ:

Գրիգոր Տարեւացին, իր "Զմենան" հատորին մէջ, Հոգեգալստեան տօնի մասին խօսած ատեն, եօթ զատկական կիրակիներ յիշատակած է "Յիսնակի" կամ "Յինունքի" շրջանին, այսինքն՝ Քրիստոսի Յարութենէն մինչեւ Հոգեգալուստ:-

Ա. Կիրակի' Զատիկ

Բ. Կիրակի' Նոր Կիրակի - Կրկնազատիկ - Սպիտակ Կիրակի

Գ. Կիրակի' Աշխարհամատրան - Կանանչ Կիրակի

Դ. Կիրակի' Կարմիր Կիրակի

Ե. Կիրակի' Երեւման Խաչի - պայծառ Կիրակի

Զ. Կիրակի' Յարութեան - Կապոյտ Կիրակի

Է. Կիրակի' Երկրորդ Մաղկազարդ:

Զատիկը Փրկչական տօներուն մէջ կարեւորագոյնն է յարութիւն անուան տակ: Ընդհանուր Քրիստոնէական եկեղեցին իր վարդապետութեան հիմը նկատելով Յիսուսի յարութիւնը, ամէն տարի փառաշուր հանդիսութեամբ կը պանծացնէ Յարութեան զատկի յիշատակը, դաւանելով ու հաստատելով Աւետարանական պատգամը. "չէ աստ, այլ՝ յարեաւ":

Նախնական եկեղեցին Զատիկ կը տօնէր Յիսուսի մահուան յիշատակին: Դ.

դարուն, Յիսուսի մահուան յիշատակութեան միացուցին նաև Անոր Յարութիւնը. ապա, ե. դարեն սկսեալ, Զատիկը դարձաւ միայն Քրիստոսի Յարութեան տօնախմբութիւն:

Հայկական գաւառներու մէջ սովորութիւն էր, երբ եկեղեցւոյ զանգակը հնչէր Զատիկի գիշերուան ժամերգութեան համար, նախ գերեզմանատուն այցելի ու իրենց ԱԱշեցեալներուն գերեզմանաբարերուն վրայ մեղրամու վառել եւ աւետել "Քրիստոս յարեաւ ի մեռելոց", ու ապա երբալ եկեղեցի:

Հայ բնարերգու բանաստեղծներ, Զատիկը կը փառարանէին երգելով.

"Սրեւն է ծագեր վըր մեր երդիքին,
Ծագեր է ծագեր լոյս լուսաւորչին:
Զատիկն է բերեր լոյս մեր երդիքին,
Հաւիկն է արթուն սուրբ Կարապետին.
Կարմիր է հաւկիթն մեր սուրբ Զատիկին,
Հաւիկն է ածել սուրբ Կարապետին":

"Գինսին է կարմիր, տէրտէրը կ'օրհնէ,
Զատիկն է եկեր, մատաղլը կ'օրհնէ :
Մեր մատաղիկն է մեր աքլորիկ,
Իւր մեռնիմ ես խորոտ կատարին:
Զատիկն է մեր հաւկիթիկ,
Նշխուն է մեր հաւկիթիկ":

Յարութեան Զատիկի տօնակատարութեան բոււականը երկար ժամանակ զրադեցուցած է առաջին դարերու եկեղեցւոյ հայրերը: Հարցը լուծուեցաւ Նիկիոյ Ա. Տիեզերական ժողովին, երբ վճռուեցաւ Ս. Յարութեան տօնը "Կատարել գարնան գիշերահաւասարէն յետոյ եկող լուսնի լրման յաջորդող Կիրակիին": Սուրբք եւ

Տօնի՞ մէջ, Թորգում Պատրիարք Գուշակեան այդ առնչութեամբ հետեւեալ բացատրութիւնը կու տայ. «Աստուածայայտնութիւնը եւ իրեն յարակից միւս տօները կը կատարուին ճշտի արեգակնային հաշուով եւ անշարժ են, այսինքն ամէն տարի նոյն ամսաթուին տեղի կ'ունենան . . . բայց Զատիկը եւ տոմարապէս իրեն հետ կապուած տօները կը կատարուին լուսնային հաշուով եւ շարժական են, ինչպէս հրեական Պատէքը, եւ կը տարութերուին 35 օրերու շրջանի մը մէջ: Զատիկը կը շարժի Մարտ 22էն մինչեւ Ապրիլ 25 օրերու շարժի մը վրայ: Բոլորովին տոմարական դրութեան գիտական բացատրութեան գործ է եւ դաւանական բնոյք չունի երբեք» (էջ 246):

Զատիկ բառի ծագումին եւ իմաստին մասին բանասէր - լեզուագէտներ արտայայտած են զանազան կարծիքներ, առանց սակայն յանգելու եզրափակիչ լուծման:

Անգլիացիներ *Easter* կ'անուանեն Զատիկը, Գերմանացիներ՝ *Ostern*, որոնք ծագում առած են սաքսոնական գարնան աստուածուիի *Ostaranet*: Դոկտ. Ցակոր Թօփենեան Զատիկ բառի ստուգարանութեան առքիւ կ'ըսէ:- «Արդեօ՞ք մեր քով ալ Զատիկ բառը հին աստուածութեան մը անուան հետ կապ չունի»: Դժրախտարար մեր հին դիցարանութիւնը այնքան կիսակատար եւ թերի ձեւով մեզ հասած է, որ մենք շատ աղոս գաղափար ունինք մեր կոռապաշտական ժամանակի դից ու դիւցազանց, անոնց տօներու եւ պաշտամանց մասին» (Խոյս, 1905. էջ 380):

Հայր Ղետնդ Ալիշան Զատիկը կը մերձեցներ վրացիներու դիցուիի Զատիկ անուան, Եգիպտացիներու մեռելոց հոգուց խնամակալ Սադէ Աստուածոյ եւ հնդիկներու Պրահման՝ Սադի ու հարց կու տայ. - «Մեր Զատիկ անունն ալ չե՞նթադրեր համանուն չաստուած մի, որ եւ սիրելի եղած ըլլայ հայոց, մինչեւ քրիստոնեական ամենափա-

ռաւոր տօնն այսպէս կոչել . . . Յատուկ Զատիկ անուամբ Արդարութեան չաստուած մը յիշուած կ'ըսուի յարեւելս» (Հին Հաւատք . . . էջ 338):

Վահան Վրդ. Տէր-Մինասեան, իր «Անգիր Դպրութիւն» Բ. հատորին մէջ կը յիշատակէ թէ «ինչպէս ի հնումն նանենիկ աստուած մը եղած է, որպէս կը յիշուի Ս. Գրքի մէջ Ծ. Թագ. Ա. 1-13), գուցէ Զատիկ աստուած մը կամ Զատիկ անունով տօն մը եղած ըլլայ, զի ցայսօր Զատիկ կոչուած կարմիր միջատը, որ այս օրերուս մէջ կը բռչուի, մերիններէն կը բռնուի, ափի մէջ կը շոյուի եւ յետոյ կ'արձակուի եւ կը դիտուի թէ ո՞ր կողմ կը բռչի, եւ կը հմայուի կամ մեկնուի թէ այն կողմէն պիտի գայ յաջող բախտ մը, կամ յաջող դարձ մը պիտի ընէ այն կողմէն տարակայ սիրական մը» (էջ 112):

Հստ Թորգում Պատրիարքի, «հիններէն ումանք անոր մէջ կը տեսնեն ազատութիւն բառին արմատը եւ կը մեկնեն ազատիկ չարչարանքներէ. այլի՛ զատուկի բային արմատը. եւ կը համեմատեն հրեական պատքային հետ, իրը զատում կամ անցք (ընդ Կարմիր Ծովն): Նորերէն ումանք, ընդունելով այս վերջին իմաստը, անոր մէջ կը տեսնեն ակնարկութիւն գիշերահաւասարին նուիրուած տօնի մը, որ եղանակներու զատուելու ժամանակին կը պատահէր: Ուրիշներ պարսկերէն ծագում կը տեսնեն անոր մէջ, եւ կը հասկնան զոհել կամ զենուլ: Որոշ է թէ հայերէնի մէջ անիկա նոյնացած է զոհի կամ զենումի գաղափարին հետ: Ցամենայնդէպս, սա պէտք է եղած լինի անունը՝ հետագային բոլորովին մոռցուած հին հայկական դիցարանութենէ տօնի մը՝ որ հաւանաբար տեղի կ'ունենար Գարնանասկիզբին, ինչպէս ցարդ կը կատարուի Եգիպտացւոց մէջ՝ Զատիկի ք. օրը (Չամ էլ նէսիմ), եւ ուր կը զենուին առաջին անգամ նորածին գառնուկներ»

(նոյն, անդ. էջ 244-245):

Կարելի է ենթադրել, թէ ինչպէս հոռմէական եկեղեցին Դեկտ. 25ի սատուրնական արեւի տօնակատարութիւնը տեղափոխեց Յիսուսի ծննդեան յիշատակին, այնպէս ալ հայաստանի մէջ Զատիկի հերանոսական տօնի խափանումով հաստատուեցաւ Ս. Յարութեան գերբնական խորհուրդի տօնախմբութիւնը:

Գալով կարմիր հաւկիրի զատկական սովորութեան, պէտք է խոստովանիլ, որ շատ ժիշ քան գիտենք անոր ծագումին մասին:

Հին կրօններու միբարանութեան մէջ հաւկիրը կը խորհրդանշէ աշխարհածնական հաւատալիքները: Գր. Տաքեւացի օսուր աղրիւրէ օգտուելով քանի մը տող գրած է այդ մասին:—

«Խսկ այսօր ի շարաբուս նախկին կիրակէի ուր ձու ներկենք կարմիր. եւ այն է խորհուրդն՝ զի միայն ի տօնի զատկին ներկենք ձու: Զի ձուն՝ օրինակ է բոլոր աշխարհի. որպէս ասեն իմաստութենքն՝ թէ վերին կեղեւն զերկնիցն ըբրէ զնմանութիւն, իսկ մզգնաձեն՝ օդոյս, եւ սպիտակուցն ջրոյ, եւ դեղինն երկրիս, որ է մէջն: Եւ ներկն նշանակէ՝ թէ բոլոր աշխարհս քրիստոսի արեամբ գնեցաւ, զոր մեք ի ձեռն առեալ յայտնապէս զփրկութիւն մեր քարոզեմք: Վասն այսորիկ փրկութեանն մերոյ է հաղորդելի նախկին եւ ապա՝ յայլ կիրակուրս» («Զմենան»): Տաքեւացիի տուած մեկնարանութենէն կ'եզրակացուի, որ 1) Խրագալոյցի օրը ներկելու է զատկական կարմիր հաւկիրը. 2) հաւկիրը կը խորհրդանշէ երկիրը. 3) կարմիր ներկը կը խորհրդանշէ Յիսուսի արիւնը. 4) պահէը լուծելու է կարմիր հաւկիրով:

Դոկտ. Յ. Թօփնեան կարեւորութեամբ կը նշէ, որ Գր. Տաքեւացիին տուած «կրօնական-խորհրդական իմաստն է թէ

աշխարհը կլոր է. հաւկիրը՝ այդ կլորութեան ամբողջութիւնը կը խորհրդաւորէ, եւ Քրիստոսի աւետարանը տարածուած է այդ կլորութեան ամէն կողմը . . . Տարակոյս չկայ որ հին հաւատէի մէջ հաւկիրի ծես ունեցող ազգեր՝ իրենց հետ միասին քրիստոնէացուցին հաւկիրի նշանակութիւնն ալ» («Լոյս», 1906, էջ 301):

Հին ժողովուրդներ նուիրական նկատած են հաւկիրը որովհետեւ անոնք հաւատացած էին որ երկիրը հաւկիրի քուխսէ ծնած է: Անոնք կը կարծեն որ հաւկիրի կեղեւը երկրի ցամաքն է, սպիտակուցը՝ ջուրը, դեղնուցը՝ կրակը, իսկ թաղանդի ու կեղեւի միջեւ պարփակուած է օդը:

Արեւելիքի մէջ, մանաւանդ կրակապաշտ հայ ու պարսիկ ազգերու մօս, սովորութիւն կար գարնանամուտը շնորհաւորել իրարու հաւկիրներ նուիրելով: Անոնք գարունը հոչակած էին «Յաղութիւն» արեգական գօրութեան»: Զատիկի քրիստոնէացումով, քրիստոնեաներ զայն հոչակեցին «Յաղութիւն արեգականն արդարութեան» որովհետեւ աշխարհ նոր կեանք ստացաւ Քրիստոսի յարութեամբ:

Թալմուտի ընթերցումէն ի յայտ կու գայ որ հրեաներ եւս խաշած հաւկիրը կը գործածեն Պասէքի տօնին: Անոնք կը հաւատան որ Զի քոչունի ածած հաւկիրը անմահական կերակուր պիտի ըլլայ իրենց, աւելի համեղ քան մանանան:

Հաւատական է որ հաւկիրը կարմիր ներկելու սովորութիւնը հայերէն տարածուած է այլ ազգերու մէջ. «որովհետեւ կարմիրն է իր սիրական գոյն եւ հայերն էին ի թնէ բնապաշտ եւ բնութեան մէջ գերընտիր ըբրէն է Որդանկարմիրը եւ բնութեան ծննդաբերութեանց մէջ հրաշալին է հաւկիրը. ուստի զայն Որդան կարմիրով զարդարուն ընելով նուիրագործած են, աստուծաներու եւ իրարու միանգամայն

ընծայաբեր ըլլալով. մասաւանդ գարնանամտի օրերուն մէջ, երբ քնութիւնն է հրաշագեղ եւ վառ ի վառ՝ կարմիր արեւով» («Անգիր Դպր.» էջ 118): Հին սովորութիւններու մասին խօսելով, Կահան Վարդապետ կը վկայէ, թէ «Զատկի առ աւօտուն երբ տաներէց քահանայն տնօրինէքի կը գայ, կ'օրինէ ոչ թէ միայն գինին, այլ հաւկիթն, որ կը պահուի մինչեւ զվերջ տարւոյ:

Կ'օրինուի աղմ, զոր կը լնուն վերստին նոյն ամանին մէջ, կ'օրինուի ցորէնն կամ ալիւրն, զոր կը լնուն ամրարին մէջ, կ'օրինուի ջուրն որմէ յետ կարիլ մը խմելոյ, կը լնուն յիւր կարասն, կ'օրինուի այս ամէնն, որպէս զի այդ հայ Քրիստոնէին տուն շէն ու պայծառ մնայ, ի լիութեան մնայ» (նոյն, անդ. էջ 125):

ԲԱՐՁԻՆ ԹՕՓՃԵԱՆ

«ՄԱՆԱՆԵԽԻ ՀԱՏԻԿԻՆ ԶԱՓ ՀԱՒՍՔ»

«Եթէ Մանանեխի Հատիկին Զափ Հաւստք Ունենաք, Եւ Այս Լեռան Ըսէք, Ս.Ակէ Անրին Փոխարիսուէ, Եւ Պիտի Փոխարիսուի, Եւ Բան Մը Անհնարին Պիտի Զըլլայ Զեղի»:

Ի՞նչ է հաւատքի դերը մարդկային կեանքին մէջ, Քրիստոնեութիւնը հաւատքի կրօնէ է: Անիկա հաւատքով կը սկսի, հաւատքով ալ կը շարունակուի եւ հաւատքով ալ կ'արդիւնաւորուի: Քրիստոնեայ ըլլալ կը նշանակէ հաւատացեալ ըլլալ: Ի՞նչ քանիքու հաւատալ: Հաւատալ Աստուծոյ գոյութեան, Յիսուս Քրիստոսի փրկարար Յարութեան, Ա. Հոգիի ներգործող ու Սրբացնող ոյժին, յաւիտենական կեանքին, ճշմարտութեան, սիրոյ եւ արդարութեան վերջնական յաղթանակին, ինչպէս նաև Ա. Աւետարանի Ուսուցումներուն:

Ի՞նչ է հաւատքը: Ըստ Երրայեցւոց Թուղթի հեղինակին. «Հաւատքը յուսացուած քանիքուն հաստատութիւնը եւ չերեւցած քանիքուն ապացոյցն է» (Երր. ԺԱ. Ա.): Հաւատքը վստահութիւն ունենալ է անձի մը վրայ, վարդապետութեան մը եւ կամ յայտարարութեան մը վրայ: Զոր օրինակ, մէկը քեզի կը խոստանայ ու կ'ըսէ. «Այս ինչ քարիքը որոշած եմ քեզի ընել»: Եւ դուն իրեն կը հաւատա՞ անոր համար որ

այդ մարդուն հանդեպ վստահութիւն ունիս: Հետեւարար հաւատքը վստահութեան հետ սերտ աղերս ունի: Ուրիշ խօսելով Աստուծոյ հաւատալ կը նշանակէ Աստուծոյ վստահիլ:

Հաւատքը բանալի մըն է որ մեր առջեւ կը բանայ երկնային շնորհաց գանձերը, եւ որոնք Աստուծային օրինութիւններ կը դառնան մեզի համար: Բայց հաւատքին պէտք է միանան առաքինի գործերը. Յակորոս Առաքեալ կ'ըսէ. «Ինչպէս մարմինը առանց հոգիի մեռած է, նոյնպէս ալ հաւատքը առանց գործերու մեռած է»:

Աստանաներ ալ կը հաւատան Աստուծոյ բայց առաքինի գործեր չեն կատարեր: Հետեւարար այդ տեսակ հաւատքը ապարդին է:

Բանաստեղծներէն մէկը ըսած է.

«Եթէ հաւատք ունիս, ի սէր Աստուծոյ՝ տուր անկէ ինձի մաս մը, իսկ երէ տարակոյսներ ունիս՝ քեզի պահէ զանոնէ, քանզի անոցնմէ ես շատ ունիմ քովս»:

Հետեւարար առանց հաւատքի

ՄՏՆԴՐՆ ՄԱՍՈՒԼԻ ԲԺ.
